

ԱՍՏԻՖ, = լաֆէ; աղուոր, քայրք, վայելուչ, շորհալի. "գու ես լեզուով լատիք եւ յոտաք արթուն", Բ., 83:

ԽԱՍՐԱԹ, = ան ՎԱՍՐԱԹ:

ԿԱՓԱՑ, = Կաֆէ (կօն) յանդ ստանաւոր. յետինք կ'իմանան նոյնայան ք չափական գրութիւն. Կ.:

ՀԱՍԻՒԹ, = Խաֆէթ. յատուիթիւն, սեղանական յուրիւն. "ձու հարաւթիւն է շատ", Կ.:

ՀԱՍՐԱԹ, = Կարէթ, կարու, անձկութիւն. "բա՛նք թաշուք երկնիցն քեզ հարաւթ է", Բ., 132:

ՂԱՐԻՊ, ՂԱՐԻՊՈՒԹԻՒՆ, = գրէդ. պանդուխտ, նեղակէ:

ՂԱՓԱՁ, = Կաֆէ. վանդակ, քառադիղք. Է.:

ՂՈՒՄՐԻ, = Կարէթ, տարակ. Բ., 28:

ՂՈՒՍԱՑ, = զարու. արուիթիւն, տրամուիթիւն. նեղութիւն, անձկութիւն. Թ., 40:

ՂԲԱՐ, = Կարէթ (جاف), կայք, դարար. հանդիս, հանդարտութիւն. ասկէ Կարէթիւն, բնակիլ, հաստատուիլ. "որ քայ վարդէն սիրով առնէ ինձ դար. Բ., 34:

ՄԸՂԻՍԱՀԱՐ, Դ. Գրէթ-Կէթ (مخرج) թաշուն առատու, ստիակ. "ով քաղցրածայն մեր զիտհար", Գ., 45:

ՇԱՐԱՇ, Կ. շար, վաշ, լաւ, ապրիս եւն, bravo! "որ քեզ ասն յով շար", Կ.:

ՇԱՏԼԱՆ, Կ. շարլա. ուրախութիւն, ցնծութիւն, զուարթխոտութիւն. "շարլան կէն է ի վայ վարդուն", 40, 10:

ՇԱՐԱՍԹ, Կ. շարլա. շատ նուրբ բանուած պատ. ստուի տեսակ մը. Կ.:

ՇԱՀ, Կ. շահ, թագաւոր. 32, 41:

ՇԻՐԻՆ, Կ. շիրին, քաղցր, անշիշ, քեղեցիկ. "շիրին լեղին", Բ., 91. "շիրին շարաթ կ'ապել", Կ.:

ՊԵՏ, Կ. Բէթ? քահ. կամ Կ. Բէթ? արգ. փութով. "Սքանդար գու քեզ պէտ արայ", Կ.:

ՋՈՒԱՊ, = Ջուաբ (جواب) պատասխան. "Շուայ կու տայ ինքն յամեն Գ.Մ. Կ., 55:

ԻԱՆԿ, Կ. Ինէ, Կոյն. Բ., 114:

ՍԱԳԱՓ, = Կարէթ. ստատի. Բ., 113:

ՍԱԼԱՄ, Կ. Կալմ, ողջն. "սալմ գուպայ տարան վարդին", Կ., 16:

ՍԱՏԱԿԻՒՆ, Կ. Կալմ-Կալմ, խտասիրտ. "Թշուառարախու ու սախտագիլ", Կ.:

ՍԱՀԱՐԱՑ, = Կարէթ. Կալմ, բայապար, "Շըլի լեղունքդ 'է յամեն սահար", Կ., 9:

ՍԱՊՈՐ, = Կարէթ. հալուէ (aloès), ցմախ, գաւն սունկ մը. "նա սապ ու լեղին", Բ., 33:

ՍԱՐԱՏԳԱՆԱԿ, = Կարէթ. խեչփառ, խեչգեւտին ստեղծարու. Կ.:

ՍՈՒՉ, Կ. սուչ. մեղք, յանցանք. "զիս մի խոցեր զու առանց սուչ", Կ., 32: Թերեւս այսպէս կարալու է Կոտ. Երզ. Ժ. 13. Կու բաւն, որ անիմանալի մնացած է:

ՓԱՐԳԻ, Կ. փարգ. վարադար. Բ., 15:

ՔԱՓՈՒՐ, Կ. Կաֆէ, քափուր, սպիտակ անուշաճու խեթ մը, որուն սպիտակութիւնը բանաստեղծը կ'առնուն նմանութեան. ուրեմն հոս Կաֆէ-Կարէթ, սպիտակ անուշաճու վարդ. Կ. Է.:

ՔԻՂԱՆ, Քըշան, Կ. Քիշան ազգակ, բարեմ. "գար եւ Քիշան կանչեմ", Բ., 22. Կ., 17:

Ն. Ն. ԱՍՐԻՆՍ

"Հանդիս Անտրեայ, ի պատուական խոյազարու-թեան.

Սոյն նոյն. ամու. (Թ. 11) Հանդիսի Մատնագրական բաժնին մէջ "Կաֆէ-Կարէթ" Կարէթիւն Մեծին Անտրեայի է Ձուարթիւն վերստու-ստութեամբ քերթուած մը երեցու որուն մէջ մի քանի բաւեր եւ ստացուածներ նշմարեցի բաւական մեծ, որոց մասին անօրուա շահմարեցի հարդարել իմ հայեացքներս, նիւթին աւելի պարզաբանութեամբ համար. Թերեւս ուրիշ հետաքրքրուողներ ալ գտնուին:

Առաջին ուշադրութիւն հրատարակ բաւն է իտրը, "Կաֆայը":

Սա թուի ինչեւ ինձ ար. Կնճ որ թէ էւ ան-ձուկ մտք "յանք" կը նշանակէ բայց առ հասարակ ' եւ է շարիեալ բանի համար կը գործածուի, "քերթած" կամ "ստանաւորի մտք": Անկարելի է այս տեղ այլապէս առնուլ կամ իմանալ այս բաւը:

Բ. 3. Հատուածի վերջին տողին մէջ կը հանդիպինք "շարաշ" բառի մը որ մի այլ բնութեցուածի մէջ "շարաշ" կը տեսնենք: Տեղը եւ իմաստի յարակցութիւնը կը պահանջէր "Սպաս" (سپاس); գոհութիւն եւ գրուածք եւ գովք կամ աւելի ճիշդ ژیان մտք: Եւ հեղեմակէն գործածուած շարաշ ալ կարծեմ այն այս պատ-ն է զոր քիշ մը շարաշարած է յանգի բերելու համար: Գ. Հատուածին 16 տողին մէջ կը տեսնուի "Թշուառարախու ու սախտագիլ" զոր Varianteը կը գնէ "Թշուառարախու սախտագիլ": Ուղիղ այս վերջինը կը թուի ինձ, միայն թէ բառից խառնակուած կայ, զոր կ'ուղղեմ այսպէս.

"Թուառու, բարախու, սախտագիլ, որը կը պատասխանեն, ուղիղ եւ բանաւոր կերպով, իրենց պարսիկ համազօրներուն"

و شرف = Կարգաւոր, խոտուաւոր, թթու.

تجدد = վառարախ, վառարախ, բարախու.

دل سخن = կարծարար, քարար, անողորմ, անողորմ:

Կ. Յաղորդ տողին մէջ կը տեսնենք "Սարա-ղանայ" բառ. մը. անշուշտ խոցգեւտին Համաստեղութեան տեղ գրուած է եւ կը պատասխանէ ուրեմն ար. ۱۰۰۰۰۰۰۰: Այլ թէ ۱۰۰۰۰۰ (սարաղան) է պարզապէս, թէ ոչ ۱۰۰۰۰۰۰: Թերի եւ աղճատ ուղղագրութեամբ, դժուար է որոշել: Կը մտնի սակայն այս վերջինին, գիտելով հոս խանդի գերը իբր աստեղատուն:

Ե. 8. Հատուածին մէջ կը կարգանք

"Ձերեւս կաշիկի ի յըբեպէ,"

Խօսքին բերումին նայելով "ըբեպէ" հոս պէտք է ասպանդակի նշանակէ: Ուրեմն ար. ۱۰۰۰۰ է որ

աշուղակուն ծամածուծեամբ ըստի կզեր է. փոխանակ գոն է երեւոյ ըլլալու, ինչպէս որ կը պահանջէ մեր լեզուին հանգամանքը որ կող եւ ի ով սկսած բառ շունենայուն՝ սովոր է միշտ ձայնաւորի մը կամ է բաղաձայնի օժանդակուի եան զիմէլ, ինչպէս Ռուսական Երեստական, Բախար = Հախար, Բամ = Երամ, Բուհ = Ռուս, եւն: Նոյն զիբքի մէջ է նաեւ Թուրքը որ կ'ընէ բազմութիւն ըստհայերէ, ըրիթթիթ, բրիթթիթ, բրիթթիթ, բրիթթիթ, ըստական եւն:

Չ. 9. Հատուած

« Ես ի յիս յալէպ մնայի »

Աս յայտնապէս ցի մնալ (զարմանալ) ձեւն է որ պարսից մէջ շատ գործածական է ۱۰۰۰۰۰ ۱۰۰۰۰۰:

Ի. 10. Հատուած

« Առ ըրիպ վարքն խանդաղատ զվեց հարիւրն առ ի կոնակի »

անխմանալի մնաց, ուրիշ աւելի ուղիղ օրինակներ պիտոք են խմաստ պարզելու համար:

Ի իւ-նորը, 26 նոյ. 1909:

Յ. ԹԻՐԵԱՍԵԱՆ

2. ԳՐԻԿՈՒ ԱՂԱՍԽԱՐԻՏԻՈՅ ՆՈՐԱԳԻՏԻՑ ԾԱՂԸ.

ստ Միո. Ե. Ս. Պոստոյանցի:

ԲԱՉԻ. 1909, էջ 544

կը հրատարակուի Պարսիկահի տաղարանէն Գրիգորիս Աղլմաւորցոյ « Գովեալ սուրբ Հայր օմն յարակոյ » տաղն. ներուի ինծ դեռեալ որ տաղն տնասառք սկիզբէն կը յօգեն « ԳՐԻԿՈՒՄԻՆ » եւ վերջէն « ՅԱՎԱԵՓԻՆ Է » որուն, ինչպէս արտահայտուի, մտադր չէ եղած Հրատարակիչը, թէ եւ այս մասին անհարկութիւն եղած էր Հ. Ն. Ա. մէջ (1909, էջ 231): Պարսիկահի օրինակն բաւական աղուաղած է Գրիգորիսի տաղը երբորդ տան երկրորդ եւ երրորդ տողերը խառնակած, բառեր խեղճութիւնով եւ Բառ մեր Թ. 684 Չեռագրին (Թ. 18բ.) Գ տունն է.

Իմաստութեամբ մարութ հոգով
Ի անդողէն կարգեալ պրաղով
Ի միասողէն ես յապահով
Իւ զիտութեամբ որպէս ըզծով:

Հ. Ն. Ա.

ԲՈՎԱՆԳԱԿՈՒԹԻՒՆ

- ԳՐԱՆՆԵՐ — Վաճառնդեցի Թ.: 1909—1910. Հայ կենսը. 1: Բախարսական Գր. Ռուսաւայոց նորագոյն քննաստեղծները. Յովհ. Թումանյան. 4:
- ՄԱՆՆԱԳՐԱՆԻՆ — Ալիմիսան Հ. Ն. Ալիմիսան Վրդ. Քերթոլ եւ իւր կրկնախրութիւնները. 8:
- ՊԵՏՐՈՍՅԱՆ — Գ. Ե. Ն. Պրոքորովսկի Եւ Պարսկաստան. 12: Հատարսական Հ. Ն. Խորհրդացոյ կիծեց մին ալ Արուսազը Մանդակունի թէ Մամիկնեան. 17:
- ՆՇՆԱՐԱՆԻԳՐԱՆԻՆ — Պոստական Ուսումնասիրութիւնը. Ա. 18:
- ՏԵՂԵՆԻՍՏՐԱՆԻՆ — Իրեմիա Չելչելյի Կ. Պոստոյանցի Պատմութիւն Ստամբուլ. 23:
- ՄԱՆՆԱԳՐԱՆԻՆ — Թրքոյ միսան Վ. Իպրոցական Ատոլապանութիւն. (Հ. Գ. Գարանֆիլիան). 28: Ալիմիսան Հ. Ն. եւ Ամասիսան Հ. Տիմիթէու Կոզ Նայ մասնազգութեան մէջ եւ Հայերն նոր քստեր Տիմիթէու Կոզի Հակամարտութեան մէջ. (Հ. Գ. Փ.) 29: Անորատ Մարտապանտայ Անգար, թարգմ. Յ. Թիմիթէու. (Ս. Ե.) 30:
- ՆՈՒՆԻՍՏՐԱՆԻՆ — Ալիմիսան Հ. Ն. եւ Թիմիթէու Կոզ Ստոր քստեր Հարաբիա Գնունեցոյ տաղերու մէջ 31: Հ. Ա. Հ. Ն. Գրիգոր Ալիմաւորցոյ նորագոյն տաղը. 32:

INHALT

- LITERARISCH — Van der Thi.: 1909—1910. Das armenische Leben. 1. Balassanian Gr.: Die neuesten Dichter in Russisch-Armenien, Joh. Thumanian. 4.
- LITERATURGESICHTE — Akinian P. N.: Vrbhanes Vardapet der Philosoph und seine Schriften. x.
- GESCHICHTLICH — Güterbock K.: Byzanz und Persien (übersetzt). 12. Hambarian P. H.: Eine neue Verfälschung bei Moses Horenaci: ist Artavast Mandakouni oder Mutikonian? 17.
- GEOGRAPHISCH — Studia Pontica. I. (übersetzt von P. J. Dashian). 18.
- TOPOGRAPHISCH — Eremia Zelebi: Geselichte von Konstantinopel (altarmenischer Text aus dem XVII. Jahrhundert). 23.
- REZENSIONEN — Thorgomian V.: Die Schulhygiene (P. G. Garantlian). 28. Akinian P. N. und Adjarian H.: Timotheus Eklus in der arm. Literatur und neue Wörter in der Uebersetzung von Antiretika des Timotheus (P. F. F.). 29. Atarepat-e Maraspandan Andar-e, übersetzt von J. Thiriakian (S. E.). 30.
- KLEINE MITTEILUNGEN — 1. Akinian P. N. und J. Thiriakian: Fremdwörter in den Dichtungen von Zacharia Gnonueci (XVI. Jahrhundert). 31. 2. Akinian P. N.: Das neue Gedicht von Gregor Athamarci. 32.

ՀՐԱՏԱՐԱՆԻՉ ԵՒ ՊԱՏԱՆԱՆՏՈՒ ԽՐԱԿԻՐ Հ. ԱՎՓԱՅԷԼ Կ. ՊԱՐՏՆՉ
ՎԻԵՆԱ, ՄԻԻԹԱՐԵՆՆ 89 ԱՐԱՆ